

օր կամալ աւելի պահուիլ առանց այլայլելու, մանաւանդ երբոր անկէ ամէն օր մաս մը առնուի, վասն զի ասով մակերեւոյթն անդադար կը նորոգուի:

|| Պամառահ : — Պամառն երկու օր և ձմեռն երեք կամ չորս օր կրնայ պահուիլ ոչխարի կաթը հետեւեալ կերպով անոր սերային ախորժական պնդութիւն մը տալով: Կախ պէտք է այս կաթն անցընել մաղէ, ետքը կէմն եռացընել մէջն յաւելով դափնւոյ տերեւ մը առ հինգ լիտր. և ապա խառնել միւս պաղ կիսոյն հետ: Եշր այս խառնուրդը դեռ գաղջ է, այսինքն 30 և 33° ջերմութիւն ունի, պէտք է վրան յաւելու հեղուկ մակարդ՝ գրգալ մը առ տասն լիտր, որ շուտ մը կը հարի մէջն, ու մէկէն այս կաթն հողէ մանր ամաններու մէջ պէտք է բաշխել ու անշարժ թողուլ. երկու երեք ժամէն ետև հարկաւոր պնդութիւնը կ'առնու:

## ՃԱՐՏԱՐՈՒԹԻՒՆ

### Լեխարան :

Համին 1853 մայիսի 1 | սնտրայի մօտ նաւարանի մը մէջ ձեռք զարնուեցաւ հսկայածենաւու մը շինութեանը, որ Լեխարան ըսուեցաւ, ու 1858 տարւոյն սկիզբներն յաջողեցան ջուր ձգելու զայն :

Պատելքան նաւարիութեան ընկերութեանը, որ ամէն տարի բազմաթիւ գաղթականներ ու վաճառք կը տանի | Կատրալիա, ետեւէ էր այնպիսի հնարք մը գտնելու՝ որ | Կատրիոյ ու | Վահանիոյ հաղորդակցութիւններն արագ արագ կատարուին: | Սնդիրն էր հինգ շաբաթուան մէջ և առանց դադար առնելու 5,000 հոգի մէկէն կամայս թուոյս հաւասարազօր վաճառք 'ի | Եթէն | Կրիտանիոյ մինչև | Կատրալիա տանել: | Նշուան հիմա եղած նաւերէն և ոչ մէ-

կը կրնար այս ուղեորութիւնս կատարել նմանողինակ պայմաններով: ուստի պէտք էր այս ձեռնարկութեանս համար հսկայածենաւ մը ստեղծել որ ընդարձակութեամբն իր ամէն նախորդներն անցնի կիսով չափ, և իր անսովոր մեծութեանն համար նոր հնարքով մը շինուի: | Պրիւնէլ անունով ձարտարապէտը, որ գաղղիացի է ծագմամբ, մը տածեց ու 'ի գործ դրաւ այս նհանգն ծովուց, որ 'ի սկզբան Մեծ-Արևելքան<sup>1</sup> կոչուեցաւ և ապա Լեխարան:

Ինչուան հիմա եղած ամենէն մեծ շոգենաւն էր Բերսիա, որ ունէր 112 մէդր երկայնութիւն և 13·70 մէդր լայնութիւն. | իսկ | եւիաթանն ասոր գրեթէ կրկինն է, 209 մէդր երկայնութիւն ունի և 25 մէդր լայնութիւն: | Կոր շինուածքին կերպը բոլորովին կը տարբերի ինչուան հիմա եղած երկաթի նաւերէն: | Վահարայ կրկին որմն ունի երկաթի թիթեղներէ հիւսուած, որուն երկու երեսներուն հեռաւորութիւնն է 75 հարիւրորդամէդր: | Այս անջրպետութիւնս խորշ խորշ բաժնուած է, առանց մէկմէկու հաղորդակցելու, որ պէս զի ջրոյ ընթացքը խափանուի եթէ տեղէ մը ներս մնաէ: | Այս կրկին կեղեցը ձոյլ երկաթի հաստատութիւն ունի, և միանգամայն փայտեայ կեղեկի հաւասար տեսակարար թեթևութիւն, և ջուրը այն խորշերը լեցուելով նաւախճի տեղ կը փոխանակէ: | Եւիաթանն այսպիսի կազմութեամբ կրկին նաւ մը կ'ըլլայ, որուն առաջինը կը պաշտպանէ զերկրորդը վտանգի մը ժամանակ. վասն զի առաջին պատեանը կրնայ կորսուիլ կամ վնասուիլ նաւն առանց ընկրղմելու:

| Եւիաթանն երեք յարկ ունի. վերին յարկը պատերու նման շինուած է, այսինքն կրկին է և խղաւոր. ստորին յարկերը սկարզ են: | Կառուն գոզը տասը գլխաւոր մաս կը բաժնուի երկաթի թիթեղէ միջնորմերով, որոնք իրարմէ 18 մէդր հեռաւորութիւն ունին: | Ինչ-

պէս վախ չկայ ընկղմելու , նոյնպէս ալ ամենեին կրակի վախ չկայ , վամն զի նաւուն ամբողջ մարմնոյն մէջ մասնիկ մը փայտի չմններ :

Ա եւիաթանին սենեակներն ուրիշ շոգենաւուց անհանգիստ սենեկացը չնը- մանիր . առաջին կարգի սենեակները 14 անդղիական ոտք երկայնութիւն , 10 ոտք լայնութիւն և 7 ոտք բարձրու- թիւն ունին . այս սենեակները փողոց- ներու և հրապարակներու վրայ են , և ամէնքն ալ սրահներու վրայ կը բա- ցուին , որոնց ընդարձակութիւնն հա- ւասար է ճակատող պատերազմիկ նա- ռու մը յարկին :

Այս հսկայածե նաւու երկու տեսակ շարժիչ գործիքներ ունի . մէկ ոլորտ մը և բահակաւոր անիւներ : Սորս շոգե- շարժ մեքենաներ կը գործածուին ա- նիւները շարժելու համար , որոնք 17 մէջր տրամադիծ ունին . այս մեքենա- ներուն ոյժն է 14,000 ձիու զօրութիւն : Ուրիշ չորս շոգեշարժ մեքենաներ ալ ոլորտը կը դարձընեն և 17,000 ձիու ոյժ ունին : Ուրտին բունը , որ 60,000 հազարակրամ կը կշռէ , 18 մէջր եր- կայնութիւն ունի , և նոյն ոլորտին տրա- մադիծն է 7·30 մէջր :

Ա եւիաթանը բաց 'ի շոգիէն առա- դաստ ալ ունի , և ըստ պահանջելոյ հարկին կրնայ 6 կամ 700 քառակուսի մէջր առագաստ պարզել : Ենոր համար վեց կայմ ունի միջական բարձրութք , որոնցմէ երկուքը քառակուսի առա- դաստներ ունին . և նաւուն ընդունա- կութիւնն է 20,000 տակառաչափ :

Ա եւիաթանն իր կողերէն կախուած պղտի նաւատորմմը կը տանի , վտանգի ժամանակ իր նաւաստիներն ու Ճանա- պարհորդներն ազատելու համար : Եւ այս նաւատորմը կը բաղկանայ ոլորտա- ւոր երկու շոգենաւերէ , որոնք մայր նաւուն անուոց ետեւը պիտի կախուին , և իւրաքանչիւրն ունի 100 ոտք երկայ- նութիւն , 16 ոտք լայնութիւն , 120 տակառաչափ ընդունակութիւն , և 40 ձիու ուժով մեքենայ մը : Ետքէն կու գան 21 պղտի նաւեր , մեծաւ մասամբ

յարկաւոր , որոնք իրենց կայմերն ու առագաստներն ունին :

Իսկ Ա եւիաթանին կայմերը վեց են ըստնք , ամէնն ալ մէջը դատարկ եր- կաթէ , բաց 'ի վերջնոյն որ կողմնացու- ցին մօտ է : Ի՞ոլոր այս կայմերն իւրա- քանչիւր 130 և 170 ոտք բարձրութիւն ունին , 3 ոտք և 4 բութ տրամագիծ յարկին վրայ և 30 ու 40 տակառաչափ ծանրութիւն առանց հաշուելու առա- գաստականները : Աւրաքանչիւր կայմն երկաթի թիթեղէ քառակուսի սիւնա- կի մը վրայ կը հանգչի , որ նաւուն յա- տակէն ինչուան վերին յարկը կը բար- ձրանայ և ամէն յարկերէն որ կ'անցնի անոնց մէջ ագուցուած և հաստատուած : Երբ հարկ ըլլայ այս կայմերը կտրել , ամենուն խարսխին քով՝ իբր երեք ոտք բարձրութեամբ վերին յարկին վրայ գործի մը կայ որ զօրաւոր պտուտակով մը կայմին երկու կողերն այնպէս կը ճնշէ՝ որ մէկէն քովընտի վար կ'իյնան : Քառակուսի ձեւով պատրաստած երեք կայմերուն ամէն գլխաւոր առագաստա- կանները նոյնպէս երկաթի թիթեղնե- րէ շինուած են : Գլխաւոր առագաս- տական 130 ոտք երկայնութիւն ունի , կամ իբր 40 ոտք աւելի երկայն է քան զգլխաւոր առագաստական ամենէն մէծ պատերազմական նաւուց , գրեթէ չըրս անգամաւելի հաստ ինչուան հիմա շի- նուած ամենէն մէծ առագաստակալէն , և շատ տակառաչափ նուազ պիտի կշռէ քան ինչ որ փայտէ ըլլար :

Այս նաւուն անիւները շարժող բու- նը ինչուան հիմա եղած ձուլածոյից մէջ ամենէն գեղեցիկն է , Վլասկոյ քաղաքը թափուած և 34 տակառաչափ ծան- րութիւն ունի :

Ենիւներն որ այս ահազին բունս պի- տի շարժեն , մէկ վայրկենի մէջ տասր շրջան պիտի ընեն և հաշուով իմացուեր է՝ որ ասոնց մեծութեանը նայելով , Ա եւիաթանն ութ օրուան մէջ պիտի կտրե- անցնի ատլանդական ովկիանուը Ա'էն- չըսդըրէն ինչուան՝ իւ Եօոք :

Հսկայածե նաւուս ծառայութիւնը բազմաթիւ անձանց պէտք կ'ունենար

Եթէ այսօրուան օրս շոգեշարժ անշունչ մեքենայք զրեթէ ամէն տեղ ցիոխանակէին մարդկանց աշխատութեանը : | Եւիաթանն 500 նաւաստիներէ աւելի պիտի չունենայ . ընդհակառակն երկու լրգելարժ նաւաստիք<sup>1</sup> պիտի ունենայ 30 ձիու զօրութեամբ՝ անուորդները գարձենելու , յարկերը վեր վար շարժելու , խարիսխներն ամբառնալու , և այլն . նոյնպիսի ուրիշ տասը գործիքներ , իւրաքանչիւրը 10 ձիու զօրութելը , կաթսաները ջուր լեցընելու համար . իսկ ոլորտը պարտցընելու համար , երբ հարկ ըլլայ մեծ շարժիչները կանոնաւորելու , երկու պղտի մեքենաներ պիտի ունենայ 20 ձիու զօրութեամբ :

| Այս նաւուս մէջ գործածուած զօրութեանց , թէ իր ընթացքն յառաջ վարելու և թէ իր մէջի աշխատութիւնները կատարելու , անուանական բովանդակութիւնն է 33,000 ձիու զօրութիւն , որ իրական զօրութեան գրեթէ կրկինն է :

| Առ որովհետեւ ձայնատար փողոյն հնչմունքները կարելի չէ լսուիլ մեքենայից շառաւաշմունքէն , հովին ձայնէն , նաւաստեաց և ձանապարհորդաց աղաղակէն , ուստի հրամանատարութիւնն անվրեւակ կատարելու համար ցորեկը նշաններով հեռագիր պիտի գործածուի , գիշերը՝ գունաւոր լաստերներ : Հրամանատուն ելեքտրական հեռագիր մընալ պիտի ունենայ այս բանիս համար , որպէս զի ամէն ատեն , ամէն ժամ շուտ մը հաղորդէ հրամանները զեկալարին , մեքենագործներուն և ուրիշ ծառայութեանց գլխաւորներուն :

| Եւիաթանն այնչափ ածուխ հետը սիտի առնու որ բաւական ըլլայ ինչուան լուստրալիա երթալու և անկէ ետ դառնալու . որովհիւրաքանչիւր ձամբ բորդութեան մէջ 9,000 լիրա սդեռլին պիտի ինայէ , այսինքն 225,000 ֆրանգ , վասն զի ածուխն աւելի թանկէ | Որ հողանատա քան թէ լուստրալիա : Իւրուպայէն ձամբայ ելլելով այս նաւս հե-

տը պիտի առնու 12,000 տակառաչափ գետնածուխ , 8,000 տակառաչափ վաճառք , և կրնայ 4,000 ձանապարհորդաց բնակութիւն տալ , 800 հոգւոյ առաջն կարգի սենեկաց մէջ , 1,800 հոգւոյ երկրորդ կարգի սենեկաց մէջ և 1,400 հոգւոյ միջնայարկ կարգին մէջ :

| Ի,իւ լուսուքի ձանապարհորդութիւն , ինչպէս ըսինք , 8 օրուան մէջ պիտի կատարէ | Եւիաթանը . 36 օրուան մէջ | ոնտրայէն լուստրալիոյ Բարդ-Ֆիլիփ ըսուած քաղաքը պիտի երթայ : Ոռվորական ծովով այս նաւուս ընթացքն ըլլայ պիտի ժամը 17 և 18 մղոն . ամերիկացի ու անգղիացի լաւագոյն շոգենաւորելու ժամը 14 մղոնէն աւելի չեն կրցեր երբէք ընթանալ ըստ միջական հաշուի :

| Դուլային հրաշալեացս գործադրութիւնը մեծ պատիւ կ'ընէ բրիտանական ազգին , և երկու անգղիական նաւեր եղան , Սիրիոս ու Մէծն-Արեմոստի , որ առաջին անգամ յամին 1838 յանդրգնեցան փորձել շոգւոյ զօրութեամբ ատլանտական ովկիանոսը կտրել անցնիլ , ու ՚ի Մէծէն Կրիտանիոյ մինչև | Ի,իւ լուսուք երթալ : Լոյնպէս անգղիական ընկերութիւն մը եղաւ որ առաջին անգամ , յամին 1843 , փորձեց բոլորովին երկաթէ պատեանով շոգենաւ մը շնուրու Մէծ-Բրիտանիական անուամբ , որ 98 մէզը երկայնութիւն ունէր :

| Բայց բաւական չէր այս հսկայնաւը շինել , այլ պէտք էր նաև ջուր ձգել զայն , և ստուգել արդեամբք թէ կրնայ արդեօք իրը սովորական նաւ մը նաւարկութեան ամէն պայմանները լնուլ :

| Հաւասարիկ հոս կը սկսին | Եւիաթանին ցաւագին փորձերն , որոնք դեռ ինչուան այսօր ալ կը տեսեն :

| Պուր ձգուիլն անհնարին աշխատութեամբ եղաւ , և երկու անգամ բոլորովին անյաջող ելք մը ունեցաւ . և երբորդին միայն յաջողեցաւ այս հսկան ծովուն յանձնել որ պիտի կրկը զինքը :

| Այս գործողութիւնը շատ գժուարութեամբ կատարուեցաւ , զորոնք աւելորդ է յիշառակել հոս , և միայն 1858

տարւոյն սկիզբները կարելի եղաւ Դամիդ գետը ձգել այս ծովաց հրաշլավուց :

Հիմա այս նաւուն ներքին կողմը կ'աշխատին, այսինքն սենեակները, սըրահները, յարկերն և ուրիշ մասերը կը շինեն, և յոյս կայ թէ այս ամառուան մէջ իր առաջին ճանապարհորդութիւնը կատարէ, որուն շատ նաւահանգիստք չեն կարող կայանք տալու իր անհնարին խորութեանն համար:

### Նաւ բազմաւասն :

Ի՞նգղիա հայրենիք է նաւական նորաձեռութեանց : Իաց յայլոց, յամին 1858 այնպիսի փորձ մը եղաւ, որ եղականութեանն համար արժանի է մտադրութեան :

Իաւ մը շինուեցաւ այնպիսի ճարտարութիւն ունեցող, որ քանի մը վայրկենի մէջ կրնայ իր վաճառքները դուրս թափել ու շարունակել ճամբան դատարկ կամ նոր բեռով : Իյս կերպ շինուած շոգենաւ մը առաջին ճանապարհորդութիւնն ըրաւ Արևիչէն դէպ 'ի Հարդլըբուլ :

Իյս նաւն, որ 90 ոտք երկայնութիւն ունի, երկաթէ է, և երեք մաս կը բաժնուի, որոնք իրարմէ կրնան զատուիլ կամ կցուիլ ըստ կամ ծղինիներով, որ երկաթի հաստատուն լիսեռներով կ'ամրցուին : Ի՞ւածքն նաւաստիները կը գրաւեն, միջին մասը բոլորովին վաճառք ընդունելու համար որոշուած է, իսկ խելքն շոգեշարժ մեքենայից համար է :

Ո՞իջին մասն այնպէս յարմարցուած է՝ որ դիւրութեամբ ու քիչ ժամանակի մէջ կրնայ ձգուիլ ու տեղն ուրիշ մը փոխանակուիլ ամենելին հաւասար մեծութեամբ, թէ դատարկ ըլլայ և թէ վաճառքով բեռնաւորուած : Իյս փոխանակութիւնը լմբնալէն ետև շոգենաւը ճամբան կը շարունակէ, առանց ստիպուելու նաւահանգիստ մը ուշանալ վաճառքը թափելու համար :

Եթէ նոր ճանապարհորդութիւն-

ներն օգտաւէտ արգասիք մը ունենան, ինչպէս եղաւ առաջին ճանապարհորդութիւնը, կը մտածուի այս ոճով այն պիսի շոգենաւ մը շինել, որ 2,000 տակառաշափ ընդունակութիւն ունենայ :

Ներքնածովային հեռագրական պարանք :

Ի թաց առեալ լուսական պարանն ու Ո՞իջերկականին մեծ պարանն որ Խտալիան Վիգրիկէի հետ կը կապէ, ահաւասիկ հետեւեալներն են նեղքնածովային հեռագրական մանր պարանները :

Մենէն առաջինն է Տովրէն մինչեւ Դալէ եղած պարանն, որ 1851 տարւոյն հաստատուեցաւ, 32 հազարամէդր երկայն և 4 թել : Իոյն տարւոյն մէջ հաստատուեցաւ Ո՞իսիսիթիէն մինչեւ Իատուգա եղած պղտի պարանն, որ 4 ½ հազարամէդր երկայնութիւն ունի և մէկ թել մը միայն : Քամին 1852 Տովրէն ինչուան Ոսղենտա եղած պարանն հաստատուեցաւ, որ 112 հազարամէդր երկայնութիւն ունի և մէկ թել մը միայն : Իոյն տարւոյն մէջ հաստատուեցաւ նաև Հոլի-Ոիտէն մինչեւ Հավա եղած պարանն, որ 112 հազարամէդր երկայն է և մէկ թել մը միայն ունի : Քամին 1853 Ի՞նգղիա կապուեցաւ Հոլանտիոյ հետ հեռագրական պարանաւ մը, որ 172 հազարամէդր երկայնութիւն ունի և 3 թել : Իոյն տարին հաստատուեցաւ Ի՞որդ-Ի՞ազրիքէն ինչուան Տոնէկըտի եղած պարանն, որ 19 հազարամէդր երկայն է և 6 թել ունի : Վիէս մը ետքը դարձեալ նոյն տարին երկրորդ պարան մըն ալ հաստատուեցաւ այս երկու տեղեացս մէջ : Քամին 1854 Պորսիգայի պարանն հաստատուեցաւ Խտալիոյ հետ, որ 98 հազարամէդր երկայն է և 6 թել ունի : Իոյն տարին Պորսիգան կապուեցաւ Վարտէնիոյ հետ 15 հազարամէդր երկայն պարանաւ մը, որ 6 թել ունի : Իոյն տարին Ո՞եծ-Պելզէն, Տանիմարգայի մէջ, դէպ 'ի ցամաք պարան մը ձգուեցաւ 22 հազարամէդր երկայն և